

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԻՍ ԿԻՍԱՄՍԱՅԱՅ



Ա. Ռ. Ա. Զ. Խ. Տ. Տ. Թ. 18

1 Յունիս 1891



ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆԻՒ

ՏՊԱՐԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱԼՏԱՏԵԱՆ

Փողոց Առյան Համայ, Թիւ 14

1891

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՊԱՏԱՍԽԱՆԻ ԹՎԹՈՅՆ ՊՐՈԿՊԻ ԵՐԱՆԵԼԻՈՅ ի Սահակայ եւ ի Մատոցէ Սուրբ Վարդապետացն Հայոց :
2. ՏԱՐԳԻՆ ԵՒ ՄԱՐԹ : — Յարութիւն Ունեան :
3. «ՈՇ ԱՍՏՈՒԱԾ , ՈՇ ՏԵՐ » : — Յարայարութիւն : — Հ . Սեր . Տերլիշեան :
4. ԸՆԿԵՐԱԿԱՆ ՎԻՃԱԿ Ի ԳԵՐՄԱՆԻԱ : — Ն . Մ . Վ . Ամեսեան :
5. ՆԱԽՆԻ ԳՊՐՈՅԱԿԱՆ ԿԵԱՆՔ : — Ն . Մ . Վ . Ամեսեան :

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԵՍԻ ԿԻՍԱՄՄԱՅԱՅ

Առաջին Տարի

Թիվ 18

1 Յունիս 1891

### ՊԱՏԱՍԽԱՆԻ ԹՂԹՈՅՆ ՊՐՈԿԴԻ ԵՐԱՆԵԼԻՈՅ

Ի ՍԱՀԱԿԱՅ ԵՒ Ի ՄԱՇՏՈՅ ՍՈՒՐԲ ԿԱՐՏԱՊԵՏԱՅՆ ՀԱՅՈՅ



Առ ձշմարիթ եւ աստուածատէր պատուական տէր մեր  
եւ հայր՝ սուրբ եպիսկոպոս Պրոկդոս, ի Սահակայ եւ ի Մաշ-  
տոյց՝ ողջոյն։

Ճառագայթք մշտնչենաւոր յաւիտենական լուսոյդ որ  
առ մեր տկարութիւնս երեւեցաւ ի ձեր լուսաւորութենի,  
յոյժ ի ծագել իւրեանց զաւրացուցին զմեր տկարութիւնս,  
եւ զմեր տկար խորհուրդս բազմապատիկ զաւրացուցին,  
և մեծապէս զկուզնի տկարացեալ անդքէն արծարծեալ նորու-  
գեցին։ զի անդէն վազվազակի թուեցաւ մեզ որպէս նոր  
ինչ անցը ի վերայ հասանել բազում անձկալի գթոյն, զոր-  
աւրինակ անցք անցանիցեն ընդ քաղցրաբեր բոյս արտոցն  
քաղցրութեան ցաւզցն ի վերայ իջանելով եւ զսասլ տառա-  
պայն հասկալից բուսոյն ի ջերմախառն յանդարեխառն աւ-  
դոյն՝ իւրով քաղցրութեամբն յաւողջութեան բժշկութիւն  
գարճուցանելով։ Արդ ցայսվայր գեղեցիկ իմն ցանկալի և  
ուխտիւք խնդրելի էր մեզ լսել եւ ասել զզաւրութիւն  
թղթոյդ ի միջի՝ որ զերանելի պատգամն ի ձենջ առ մեզ  
հասուցանէին, եւ մեր աղաւթք հանապաղորդէին արժանի  
լինել յամենայնի՝ ընդունել եւ վայելել յաւրհնութիւնս հո-  
գեւորս ձերոյ մեծասքանչ որբութեանդ։ Զի քաղցրացեալ

էր մեզ կալ մեզ ասաե՞ն ի ամին ընտանացեալ տդիսութեան՝ որպէս ի բերոք ինչ ամուր եւ յաշտարտի հպաւր փախատեայ անկեալք յանդիտութիւնս : Արդ պահպանութիւն զմեւք առեալ զաւգնականութիւն աղաւթից ձերոց որբութեանդ , հաստատեալք եւ զաւրացեալք՝ պահել զհաստատութիւն հաւ ասոյ , զոր ի սկզբանէ ի ձեր ճշմարիտ վարդապետութենէդ ընկալեալ ունէաք մի՛ պղորորութիւն ընդունել ի վերայ մկրտութեան՝ տդիտութեան պարզմատութեան մերոյ . եւ բնաւ ամենեւին՝ չընդունել զլուր կրտսական մոլորութեանս . մանաւանդ զինստակա՛ր նորաբանն նորաձայն զհերեսիութիւնս , զոր այլանդակաշատ ամբարչառութիւն՝ տակաւին զրոյս գտանութեան սերմանցն ցանէ ի վերայ սրբութեան սերմանեաց որոմնախառն ուսումնն . որք ի հանճարավնստ ստատանայտխուն սովորեալ են : Արդ որովէ հետեւ մոլարն առաջին եւ գլխաւոր ի չարիս զիւր ժանդ աղտեղութեանն կարկառեալ սերմանել ժարհեցաւ , զայիս մե՛ր մեղաց գործ համարեցաք՝ եւ ընդ մեծամեծ բազում եւ այնչափ ձերում թղթոյս տրտմակից եղեալ ըստ մերում տկարութեան պղբացաք . եւ յամենայն աեզիս որ շուրջ զմեւք բնակեալ էին յղեցաք մեծ եւ պատուհասալից պատուիրանաւ մի՛ լսել բնաւ ամենեւին զայդպիսի բարբառս , մի՛ ընդունել ամենեւին զինստաբեր կրտսական մոլորական հերեսիութեանն վարդապետութիւնն :

Այլ մեք հաւատամք ի մի Աստուած Հայր ամենակալ արարիչ երկնից եւ երկրի , երեւելի եւ աներեւելի արարածոց : Եւ ի մի տէլ Յիսուս Քրիստոս ի մասն ին Որդին Աստուծոյ . այսինքն էւթիւն յէւթենէ էւթիւն ծնեալ , որով ամենայն եղեւ Աստուած յԱստուծոյ , ըստ ի ըստոյ . ծնեալ եւ ոչ արարեալ . իսկակից Հաւը , որ վասն մեր մարդկութեանն էջ մարմացաւ , յանձն առ չարչարանս , յարեաւ յերիր առուր եւ ել յերիինս . եւ գոյ դատել զկենդանիս եւ զմեւեալս : Եւ ի սուրբ Հոգին հուատամք : Իսկ որք ասենն էր երբեմն զի չէր . եւ մինչեւ ծնեալ չէր չէր , եւ ասեն ի չխռոթենէ եղեւ , եւ յայլմէ իմենին եւ զուրութենէ : Եւ կամ եղծանելավ եւ փոփոխելով . զայնպիսիսն նզուվեմք : Զի միշտ Հայր , միշտ Որդի , միշտ սուրբ Հոգին՝ Հոգի Աստուծոյ , Հոգի սուրբ կրտսակառ , բարեխառւ անպահզ , անեղծ , որ խաւսեցաւ , աւրինօք եւ մարդարէիւք

Եւ առաքելովք . որ էջն ի Յորդանան : Եւ վասն մարմնաւ զգեցւթեան Որդւոյն այսպէս հաւատամբք . զի ա՛ռ յանձն մինել մարդ կատարեալ յաւառւածածին Մարիամոյ որբով Հոգւով առեալ շունչ եւ մարմնն ձմարտիւ եւ անկեղծաւք այսպէս եղեւ կատարեալ . վրկել զմեր մարդկութիւնս . եւ ձմարտիւ շարչարեցաւ . ոչ եթէ ինքն պարտ էր շարչարտնաց , զի ապատ է ասառւածութիւնն ի շարչարանաց , այլ վասն մեր էաս յանձն զշարչարանս , խաչեցաւ եւ թաղեցաւ , եւ յերիր առուր յարեաւ , եւ յերկինս համբարձաւ , եւ ընդ աջմէ Հաւը նստաւ . եւ գալոց է գատել զիենդամիս և զմեռեալս . այլ առ կտորաման հաւատոց , հաւատամբք ի մի մկրատւթիւն ապաշխարտութեան , եւ ի մի կաթուզիկէ երեղեցի , եւ ի յարութիւն մեռելոց , եւ յորքայութիւնն երկինց , եւ ի գատաստանսն յաւխտենականս : Եւ Աստուած Խոստավանմբք զՀայր եւ զմրդի եւ զուրբ Հոգին . Մի Աստուածութիւն սրբայ Երբարդութեանն . զի Հոգի է Աստուած . եւ կամաւք երեւեալ . խաւսեալ աւրինաւք եւ մարդարէ . իւք եւ առաքելովք :

Հաւատամբք ձմարտիւ անդիտութեամիւ եւ անհասութեամիւ , զի ամենայն մարդ ըստ պատկերի Աստուծոյ , այլ թէ ո՞րսէս կամ զիա՞րդ , Աստուծոյ միայն է գիտել . բայց զարմացեալ եմ ընդ այսոս որք աւելի քան զինքեանց չափն ջանան , եւ նկրտին ըմբանել զանհասն զառանց ըմբանելոյն : Բայց կարծեմք զայնպիսիսն , իրբեւ ի մեր ագիտութեան կարծեաց , թէ այնպիսիքն ոչ գիտեն ամենեւին զգիրս , եւ ոչ զզուրութիւն հոգոյն որ ի գիրս է . բայց եթէ հրէ արէն , միայն զմուրն նկատիցեն . եւ որպէս գոլացեալ համարիմք զնոցա միտո ի թշնամւոյն . զի արդեցեալ քի զչար հիւանդութեան արբեցութիւն . սրոց ի բազում եւ ի թանձր արբեցութենին , զզայութիւն ճաշակելեացն թարշամեցուցեալ է , եւ ոչ ճաշակելեացն անդամ կարեն առնաւք զչամ գինոյն , ի բազում կիզմանն զայրութենէ , զզզայութիւնն կորուսեալ է , եւ կամ զայս իմանամբք ի կարծել մերում , թէ ի զուր տարապարտուց է գիտութիւն բազում ուսմանն , զի ի սատանացութեան մոլորաթիւնն կործանեալ են հասանել անհաս չափոցն ժորհին . զի ոչինչ է , այլ ագիտութիւն , այլ խուար խօրհրդեան , եւ ամենայն կեղծաւորութեան խորտմանկութիւն , եւ գործ սատանացութեան , երկուս որդիս

եւ երկուս տաճարս մեքենայեն գտահել, ընդ միտոս իւրեանց խորհել աներկիւզութեամբ։ զամաւթիւրեանց լրբութեամբ յայտնապայման պատմեն։ զի Տէր մեր Յիսուս Քրիստոս կամաւք Հաւը գթացաւ ի վերայ մոլորութեան մարդկան, Բանն որ ի սրտէ Հօր րղիսեալ, կամեցեալ հաճոյ առնել, հովանի լինելով սրբոյ Հոգոյն, մարմին լինելյարդանդի կուսին սրբութեան, եւ ընդունել զմարմին հնացետու որ ըստ խարէութեան սատանայի յապականութիւն դարձեալ էր, նորոգել մարմնով շնչով եւ հոգով. զի առանց ապականութեան ստեղծուածն առաջին, ի միւս անգամ ծննդեանն յարութեան մեռելոց երեւեսցի. զի ճշմարիտ մարմին զգեցաւ վասն մեր, եւ ոերմանեաց ի մեղ հաւատով զաստուածութիւնն, եւ արար նշան եւ արուեստ, զի նորա աստուածութեամբն հաւատացուք։

Ինքն յանձն էաւ քաղց եւ ծարաւ. աշխատութիւն եւ քուն. իրր ոչ եթէ աստուածութիւն ի մարմնոյն չարչարանց ի պարտութիւն մատնեալ էր, այլ զի խցցէ զանամաւթբերանս, եւ անաւրէնութեամբ սրեալ զլելուս, որ արդէն իսկ յաւժարեալ են հայհոյութիւնս խաւսել. որք ասենն ոչ ճշմարտութեամբ, այլ կեղծեաւք ի ցնորս առաջաւք երեւելով գալուստն եղեւ. համբեր յանձն առեալ ապակս եւ անարդանս, խաչ եւ մահ. իբրեւ ոչ եթէ ինքն պարտական եւ արժանի էր այսմ. եւ ոչ մահուն արժանի էր զոր մեռաւ, զի անմահ է աստուածութիւնն, այլ զի զմեր անարդանս որ ի մեղաց մերոց եղեւ, որբով աւետարանաւ եւ պատուական արեամբն ջնչել ի մէնջ եւ լուանալ արժանի արասցէ։

Եւ որ ի փայտէն գայթակզութիւնն եղեւ ի գրախտին, ի մէջ միջնուժով ժողովրդոց զմաշն կանդնեաց փայտ առ փայտ, եւ ծառ առ ծառ, եւ զալուղն կենաց, փոխանուկ ապակոնաբեր պալոցն զկենդանաբեր փայտէն կախեաց, կամաւք կամակարութեամբ եւ ո՛չ ականայ. կամաւք զանձն մատնեաց. ինքն զինքն եղ. եւ անդրէն ինքն զինքն յանձն իւր ընկալաւ. զառիր մարմինն եւ զալատուական արիւնն արշար կենաց մեղ՝ որք ճշմարտութեամբ հաւատացաք՝ յաստիճանաւոր ճանապարհն որ յերկինսն է, սիրելեաց իւրոց պատրաստեաց։ Այլ վասն տարապարտ եւ անուգուտ, մանուտնդ վասն նզովեալ մոլորութեան նոցա, զի՞ պարտ

է զբազում բանիւք անկանել, եւ գսուրբ ազատութեանն լսելիս, զանարաւատ մոտաց հաստատութիւն մեզ իշխել աղաւեղել. զի որ միանդամ մոլորական եղեն ի ճշմարտութեան ճանապարհէն, եւ յուղիւ հաւատոյն վրիտեալք ընկեցան՝ ա'յլ զի՞նչ խորհեսցին, կամ զի՞նչ խաւսիցին՝ թէ ո'չ որ ի հուր գեհենին պատրաստեալ հասուցումն նոցա է. զի մեք ասա որ զայնպիսի իշխեն յանձն առնուլ, եւ կամ ուրեք ուրեք ի տեղիս այնպիսի գտանիցի, խորհել կամ խաւսել, ոչ միայն ըընդունիմք կամ հալածեմք, այլ բազում եւ մեծամեծ պատիժ պատուհասի առնել ոչ գանդապիմք. որշափի եւս առաւել պարտ եւ պատշաճ է ձեզ որ ի մեծամեծ իշխանութիւնդ վայելէք նախանձել զնախանձ Աստուծոյ եւ ի գլուխ վարել զայնպիսի նախանձու վրիժոց հասուցունս, եւ ոգւով եւ մարմնով ջանալ զի բարձցին ի միջոյ եկեղեց ցըլոյ Քրիստոփի անուանարկ անաւրէն ամբարչութեան գայթակղութիւնք. մանաւանդ զի թագաւորս ունիք որ զիոդ Աստուծոյ յանձին բարձեալ բերեն, եւ հաւասարութեան Երրորդութեան սրտի մոտաք ընդանեցեալ են, կարող են զիուշն ի միջոյ սրբել. զի բոյսն սուրբ սերմանեաց հաւատոյն, բարձրացեալ ծաղկալից պարարտացեալ, զի արմանացն քաղցրութեամք զանկեալ զնատն սերմանողացն մատուցէ, ասոքացեալ բազմապատիկ զբերրի զպտուզն մատուցանել մարթասցէ եւ ուրախ արացէ զծէրն արդիւնարարաց, եւ զմշակն արդարապիս հասուցման, պարգեւաց արժանի արացէ: Զի եթէ որ Երկրաւոր թագաւորաց սպասաւորք իցեն, գուղնաքեայ ինչ բանք, մանաւանդ որ վասն ծիրանեաց լինին, ոչ յանձն առնուն գատարկացուցանել՝ թէ ոչ մեծապէս պատժիւ եւ պատուհասիւ մեծապէս վրէժ խընդուցեն, ո՛րշափի եւս առաւել պարտ եւ պատշաճ է որ զանեղծ եւ զանարատ հաւատն յապականութիւն դարձուցանել ջանան. եւ որ անհասն է, հասանելի ժալրհին. եւ յաւիտենական լուսոյն գեր ի վերոյ լինել յաւժարեն, եւ որբոյ զանձառ զանքնին Երրորդութեանն քննութիւնն ջանան ընդ խնդիր արկանել. առաւել եւս նոցա ընդունել պատիժս պատուհասի ըստ իւրեանց խորհրդոց, զի սրբութիւն Երրորդութեանն անմատոյց հրեշտակաց եւ աներեւելի քերավիչից եւ սրովրէից, լոկով միայն փառաւորութեամբ եւ աւրհնութեամիւ պաշտի:

Սրդ. Տէր մեր եւ ճշմարիտ տառաւածառկը Հոյքը մեր  
եւ ամենայն եկեղեցւոյ Աստուծոյ ընդունելի , եւ ի սուրբ  
աղաւթո քո յիշել զմեղ հանապազ անդարձ լինիջիր . եւ  
զմեր տկարութիւնո զաւրացուցանել մի՛ դանդաղիցիս . եւ  
եթէ ինչ բատ չափ թղթոյդ առ տղիսութեան վրխակեալ ի-  
ցէ , աղպել անդա՛ր լինիջիր : Եւ որ Դիոդորեայ Մամու-  
եասացւոյ աշակերտեալք իցեն , առ ժամանակս ի ջորհացն  
Աստուծոյ այնպիսի ինչ ասս չէ՛ւ է յայտնեալ . ասկա թէ  
իցէ ծածկեալ ի ժամովոյ աղաւելութեան , ի հարկէ ջան լիցի  
մեզ խլել զմասչն եւ զդայթակղութիւնն զոյն ի միջոյ ի բա՛ց  
կորուսանել , զի միաբանութիւն որպէս ի ձերում միջի փա-  
ռաւորի , եւ զմեզ ի նմին հաւասարութեան փառաւորու-  
թիւն առ Աստուծ հասուցանել արժանի արասցէ :

Ամենայն ուժամբ որ ընդ ձերավ սրբութեամբ են , մեք  
եւ եղբարք որ ընդ մեզ են ողջունի թղթով աղաւեմք , զի  
աղաւթիցէք ի վերայ եղբարութեանս հասարակաց :

## ՏԱՐՎԻՆ ԵՒ ՄԱՐԴ

Մեծ խնդիրն գարձեալ կը յուղուի . տիսրութեամբ հա-  
մակեալ կը ծանուցանեմք որ գարձեալ բնախօսք ( natura-  
liste ) ոմանք՝ շգիսեմ որսպէսի՛ բնազդմամբ՝ գրիչ ի ձեռին  
հրասազ յօդաւածներ կը հրասարակեն Նկատմամբ այնպիսի  
մի տեսութեան որ գժրազդաբար մորդուս խնամի կը կա-  
ցուցանէ զկապիկն , անհեղեղն եւ անձունին չորքստա-  
նեաց . այսպէս ահա յաւելլով յիմարութիւն մ'ալ մարդ-  
կոն բազում յիմարութեանց , մոլորութիւն մ'ալ ի վերայ  
լեռնակուտակ մոլորութեանց , որք աեղալով կը տեղան ոյս  
լուսաւորեալ պարագայիս մէջ . . . . է՛հ , կը կնենք գարուս  
մեծ վարպետին հետ , թէ՝

« Nos fautes, mon pauvre ange, ont causé nos souf-  
frances » :

« Վրիսանք մեր , հրեշտակիկդ իմ , պատճառս ետուն մեր  
յաւց » :

Եւ արդ հետեւելով կարգ մը սղջամկտ եւ հմուտ բնախօսներու դրութեան եւ շաւդին՝ ջանանք համառօտարար ի հանդէս ածել զայն՝ որ այսօր տարվինայանուրեամ քօղին տակմեծ դեր մը լսալաւ կը կարծուի բնական գիտութեանց մէջ։

Դարտոս առաջին քտորդին մէջ ընդ մէջ Սէնթ-իլէրի եւ Գիւվիէլ ծագած գիտական պայքարն՝ որ մեծ ազմուկ հանեց՝ ծանօթ է արդէն գիտոց, եւ սատուկիւ մի եւ նոյն ժամանակի մէջն էր որ գաղզիացի բնախօսն Լամարք (Lamarck) կերպով մը հիմն դրու Տարվինի քարոզած դրութեան։

Բայց ի՞նչ կը խորհին ուրեմն այս գիտունք։

Սէնթ-իլէր կը կարծէր որ այն ամեն կենդանիք որ կ'ապրին մեր չուրջը՝ քարացեալ (fossile) կենդանիներէ տառչ կու գան եւ տառից քիչ շատ այլուկերպուած ծնունդներն են եւ զարս մենք տարբեր տեսակ կը նկատենք կ'ըսէր։ Իսկ ընդհակառակն Գիւվիէ եւ Ժիւսիէօ տեսակներն (les espèces, կենդանեաց տեսակներն) բացարձակապէս անփոփոխէի կը նկատէին եւ այնպէս իմն կը կարծէին թէ իւրաքանչիւր տեսակ առանձին տառզծուած էր, կէտ նպատակի ունենալով այն պարագայներ ուր սիրտի ապրի եւ որոնց հետ բոլոր իւր մասունքը կան ի կատարեալ դաշնակութեան։

Սէնթ-իլէրի կարծիքն այսօր գիտութեան մէջ մեծամասնութիւն չկազմելուն համար տեղորդ կը համարինք յերկարել յայս մասին։ Իսկ գալով Գիւվիէլ եւ Ժիւսիէօի՝ կը պատասխանենք թէ տեսակներու անփոփոխուրիւնն չէ բացարձակ, վասնզի պէտք է մեծ նկատողութեան առնուլ զօտարածնութիւն (hybridation), զբազմակերպութիւն (le polymorphisme), զազդեցութիւն միջավայրերու (l'influence des milieux), մարդուս միջամտութիւնը եւ զընտանեցնեն զկենդանիս (la domestication) եւ այլն։ Սակայն, փոխադարձարար, տեսակներու փոփոխականուրիւնն ալ (la variabilité) անսահման չէ, ինչպէս ենթադրեցին Լամարք եւ Տարվին։ Առաջինը՝ կը կարծէ որ այս միջավայրի ներդործութիւնն, սովորութիւնն եւ պիտոյք այլակերպեցին կարգաւ զկենդանականութիւնն (l'animalité) եւ զայն բարձրացուցին յամենապարզ էութենէն յամենախառնն, այսինքն ի մարդ, կամ թէ ի մի բան, կապիկէն ի մարդ։ Դալով Տարվինի (1), Լամարքի այս տեսութենէն չնչուած

(1) «L'origine des espèces.»

Ըլլալով հանդերձ, տեսակներու ծնունդը կը վերագրէ յամի ստկայն յարատեւ եւ արմատական փոփոխութեան մը բոլոր սկզբանական ձեւերու, որք նուազ կատարեալ գոլով իրենց առաջին երեւմման պահուն՝ այս կատարելադործելի ձեւեր պիտի փոփուին աստիճանաբար ընդ զանազան աղդեցութեամբ, յորս նաև կը յարէ նախ գրնական ընտրութիւն (sélection naturelle), այսինքն ժառանգութեամբ կատարելադործուած դործարանական առաւելութիւն մը դիսուածական երեւմման, եւ երկրորդ՝ զինասամցումն կամ կենապայշան (concurrence vitale ou lutte pour l'existence), կամ ինչպէս ինքն անգղիերէն կը կոչէ (struggle for life), այսինքն այն օրէնքն որով բոլոր կենդանիք իրարմէ կը յափշտակեն զկեր (la nourriture)՝ լու գործարանաւորեալներն միշտ յազթելով, իսկ տկարներն ալ միշտ ընկճուելով եւ յաղթուելով։

Այս ի յառաջագունէն (à priori) սկզբունք կամորքի եւ Տարվինի՝ բոլորսպին հակառակ լինելով փորձառական մէթոսի օրինաց, երբէք չլուսաբաներ ծննդեան խնդիրն (descendance), զոր այդպէս լուծել կը կարծուի, և տեսակներու յարաբերական փոփոխութիւնն (la fixité relative) ամենահամաձայն վարդապեսութիւնն է գիտութեան արդի վիճակին, ինչպէս որ ապացուցին մեծ եւ խմասուն գլուխներ, որպէս է. Ֆէվրը<sup>(1)</sup> Կ. Ֆիլոփիանթի<sup>(2)</sup>, եւ Լ. Ակասիս<sup>(3)</sup>։

Տարվինի մինչ յերկինս բարձրացուցած կրկին սկզբունք, այսինքն կենապայշան եւ քննական ընտրութիւնն, լոկ զործնական (pratique) արձէք մ'ունին, բայց ենթադրելն որ սոքա բաւ են չինելու կամ գէթ պահպանելու աշխարհ մը՝ դա յոյժ անտեղի (absurde) բան մ'է. ինչպէս երեւակոյել որ կաթիլ մը ջուր եւ հասովկ մ'ալ աղ կը բաւեն զնվկեան ձեւացնելու համար։

Ապահովելու համար տեսակներու հաստատութիւնն (la constance) Ասսուած երկու բան արամադրած է. նախ՝ տնօրինած է որ տարբեր տեսակէ անհատներու զուգաւորութիւնն անկարելի եւ ամուշ մնան. Միեւնոյն ցեղի եւ

(1) Variabilité des espèces et ses limites.

(2) Dio esiste, sintesi enciclopedica.

(3) De l'espèce et de la classification en zoologie.

իրարու մեջ քիչ տարբերութիւն ունեցալ երկու տեսակներու միաւորութենէն կրնայ, երբեմն, յառաջ գալ օտարախառն (hybride) կենդանի մը, զոր օրինակ ջորին՝ իշխն եւ ձիէն, բայց այս օտարախառն վերջը զաւակ չկրնար ունենալ, «զի ոչ երբեք տեսաք՝ թէ կովք էս ծնան, եւ էշք եղինս, եւ ոչ գայլք մաքիս, եւ ոչ մաքիք աղուէսս, եւ ոչ տուիւծք ձիս, եւ ոչ ձիք օձս. բայց միայն մի ինչ ծնութեան՝ է՝ զոր մարդիկ հնարեցան արտաքայ կարգաց լնութեան՝ ծնուցանել ի ձիոց եւ յիշոց ջորիս, եւ նոյնք անուերմն եւ անծնունդ են. զի ոչ յԱստուծոյ կարգեցան՝ այլ ի մարդկան հնարպութենէ:» (1) Այսպէս կը գրէր Եղինիկ գրեթէ ասկէ հազար չորս հարիւր տարիներ առաջ եւ կարծենք թէ այդ ժամանակին ի վեր չտեսանք որ գայլէր ոչխար ձնին եւ ծիերն ալ օձ, եւ այն. այսու հանդերձ տարպինականք կը պնդեն թէ կապիկն կատարելոգործուելով ի մարդ վախուածէ: Է... Թող պնդեն:

Երկրորդ՝ Ասուուած տուած է անհատակամն, բուսական եւ անսանական ամեն մի գործարանի յօրինուած ոյ մի վճռական հակումն մօտենալու ինքնիրեն իւր սեպհական տեսակին ընդհանուր տպին (type), նոյն իսկ Եթէ պատահական պարագաներու բերմամբ այդ տպին փոքր ինչ հետացած ալ. Ըլլոյ:

Սակայն տարպինականք կարծ եւ փոխտակի երկու enthymèème (եղասած) կ'ընեն մին միւսոյն հակառակ, եւ որ կը կազմեն՝ իրարու հետ մրանալով՝ երկու տեսակք իմաստակութեան (sophisme), զորս տրամագէտք կանուանեն կրկնումն սկզբան (répetition de principe), եւ յորի շրջան ( cercle vicieux ). այսինքն նաքա կ'ըսեն, «չկայ մի ստեղծիչ զօրութիւն. ուրեմն մարդս կապիկէ առաջ կրու դայ. մարդս կապիկէ առաջ կուգայ, ուրեմն չկայ մի ստեղծիչ զօրութիւն:» Ստեղծիչ զօրութիւն չկայ նախադասութիւնն (proposition) կարգաւ թէ՛ յառաջադիրք (les prémisses) եւ թէ հետեւորդ (le conséquent) բացորոշ կերպիւ բացատրուած չէ, ոյլ զօրութեամբ կ'իմացուի: Աւզիվ կամ թիւր այդ եղաստածն հաւասարապէս

(1) եղծ աղանդոց, Դիքը Թ. Գլուխ Բ. էջ 121:

անկեթեթ (absurde) է, եւ սխալ է յարաբերեալն (l'anté-céder) նոյնպէս ալ հետեւանքը:

Այսու ամենայնիւ անծխանելի ևն այն անկամար նմանութեան յարաբերութիւնք ոչ միայն յարտաքին տեսքն, այլ նաև ներքին կազմուածքին մէջ, ընդ մէջ մարդուն եւ կապկին ընդհանրապէս, բայց տւելի մասնաւորապէս ընդ մէջ մարդուն եւ մի քանի տեսող կապկիներու, որք տւելի մարդկան կը նմանին և կը վայելէն մարդակերպ մականունն, ինչպէս շեմփանզին, օրանկութան, կորիլլան, ժիպզօն:

Նոյնպէս քաջ տարգինական մը պարտիզագիտութեան (horticulture) մի քանի յաջող հնարքներով (procédé) կարող է փոխել վարդն ի շահոքրամ, եւ կամ այնպէս իմն ընել որ միեւնոյն ծաղկի մէջ երգներանդ տերեւներ դտնուին, եւ այն, եւայլն:

Սակայն տեսակներու այսպիսի փոքր եւ պատահական փոփոխութիւնք եւ նոյն խոկ մարդուս հնարագիտութեամբ կատարուած փոփոխութիւնք՝ ասպացուցանելէ շատ հեռի վիճակով տեսակներու փոփոխութիւնը՝ չեն կարող տապալել այն անթիւ ասպացայներն ամենիմուստուն խորհրդոյն, որոյ վրայ ձեւուած է տիեզերաց գործարանն: Արդ եթէ աշխարհս գործուեցաւ մի գերագոյն իմացականութենէ եւ ոչ ի դիսպաց, արամաբանուկան հետեւանոք տեսակներու այդ միեւնոյն փոփոխութեանց հուտնականութիւնն ալ հաշուած է, նախատեսնուած է, սահմանուած է, նոյն ինքն բնութեան գերազայն կարգին մէջ:

Սակայն ի՞նչ է մարդն զսր զառաջինն ասոտուածային այն անիմանալի եւ խորհրդաւոր ստեղծիչ զօրութիւնն ախուց աշխարհիս վրայ:

Կրնայ ըստուիլ որ մարդս մտացի եւ բարոյական էակ մ'է. բայց այսու թերակատար գաղափար մը տուած կը վիճիմք մարդուս բնութեան: Ֆրանկլէն ըստծ է որ մարդս այն է որ գործիքներ շինել գիտէ, այսպէս ալ առաջին սուհմոնին մի մասն պարզած կ'ըլլամք ստորինացնելով զմարդ: Արիստոտէլ մարդս «քաղաքական էակ» կ'անուանէլի: Մեծանուն բնախօսն կիննիս, իւր «Դրութիւն բնութեան» (Système de la nature) անուն գրքին մէջ մարդուս ինասուն, խեղացի, (homo sapiens) անունն առաջ զինի, հետեւ-

եալ խորիմաստ բառերն կը գրէ, «*Nosce te ipsum*» (Ճանաչիր զքեզ):

Լիննեստն վերջը, ժամանակակից բնախօս մը, Ժ. Սէն թ' իւլիր ըսած է, «Բոյսն կ'ապրի, անասունն կ'ապրի եւ կ'զգայ, մարդս կ'ապրի, կ'զգայ եւ կը խորհի:» Բացատրութիւն մը որ կը մօտենայ Վոլթէրի այս մասին յայտնած հետեւեալ գաղափարին թէ «Աստուած (Le Fabricateur éternel), տուած է մարդկան կազմակերպութիւն, զգացումն, եւ իմացականութիւն, անասոնց՝ զգացումն, եւ զայն զոր բնագրումն կ'անուանենք, բուսոց՝ միայն կազմակերպութիւն: Իսկ այս կերպիւ ալ զանասունն վար զարկած կ'ըլլանք. վասն զի անասունն՝ բազում պարագայից մէջ՝ կը խորհի, ինքն իրեն կ'որոշէ եւ մերիթ ընդ մերիթ ալ, կարծես, նախամուածութեամբ կը գործէ: ուրեմն լոկ զգացման չենք կը նարար վերածել զանասունն, եւ յայսմ մասին, բնական գիտութեանց մէջ մեծ հեղինակութիւններ, ինչպէս Պետրոս եւ Ֆրանսուա Ժիւլիէր, Լամբրէյ, Սմիթման, Էտիֆինսս, Գաթրըֆատ, Միլնէտուարտ վկայեն մեզ:

Ճշգիւ սահմանելու համար մարդկային էակն, կարծենք թէ հարկ է նկարագրել (caractériser) նորա իմացականութեամ բնութիւնն ու կարողութիւնը: Ինչպէս որ ըսինք, մի քանի պարագայից մէջ անասոնց իմացականութիւնն կը հասնի գրեթէ: մինչեւ մերին, սակայն մարդուն իմացականութիւնն զինեալ է մի զօրութեամբ (faculté) որ իրենյասուկ է: բայց մ' որով Աստուած զինքը ստեղծելով՝ բոլորովին նոր աստիճան մը յուելած է չնչաւոր էակաց վերելակ (ascendant) սանդղին: Այդ զօրութիւնն՝ յատուկ մարդկային ազգին՝ վերացման զօրութիւնն է (այսինքն մոքով զատելն, անջատելն): Ուրեմն ըսենք Ֆիկիէյի հետ, թէ՝ մարդս մտաւոր եւ վերացումն ընելու զօրութեամբ օծենալ էակ մ'կ:

Վերացման (abstraction) զօրութեամբ է որ մարդս նիւթական եւ բարոյական կարողութեան յամենաբարձր աստիճանն ելած է: վերացմամբ է որ իւր իշխանութեան հաղատակեցուցած է զտիեզերք եւ որով կը բարձրացնէ իւր հոգին գերագոյն հայեցողութեանց: Շնորհիւ վերացման զօրութեան մարդս յզացաւ զիսէալն եւ ստեղծեց զբանահիւտութիւն, իմացաւ զանհունն եւ իրագործեց զգխոռութիւնս: Այդ է ահա այն անհուն աստիճանն որ կը բաժնէ մարդ-

կային աղքն անասուններէն, որով մարդս եղու առանձինն մի էակ եւ բացարձակովէս նոր երկրագնտիս վրայ։ Յղանուլ զիտէալն եւ զանհունն, ստեղծել զբանահիւութիւնն, ահա՛ մարդն։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆՑԵԱՆ

« Ո՞Չ ԱՍՏՈՒԱԾ, Ո՞Չ ՏԷՐ » (1)

— \* —

Այլ եւս երրորդ արտրուտժին մէջն ենք։ Հոս մեր լժիշկն աւելի ախրազգած կը գանենք։ ապասաւորներն հետ պչեալ կը թողուն կ'ելլեն։ միայն իւր կնոջ սէրն ու անձնանուիրութիւնն իրեն կը մնան։ Աղջիկը կը նեղսրափ։ դառնանակս կու լսյ իւր դարդարանաց եւ զրօստնաց վրայ որ անցած էին։ մանաւանդ մօրուին գէմ կը թափէ ցատումը եւ կը սկսի այնչափ չսիրել հայրը՝ տեսնելով որ նա կինը շատ կը սիրէ։ Խոկ Վոլմէր, ինչպէս կը սպասուէր, Նոկարէին գրեթէ տմէն յաճախորդներն առնլին ետեւ, կը հրաժարի անօժիտ աղջիկ մը կին առնուլ։ Ատրիէնի կը գրէ որ մայրը թոյլ չառը իրեն հետ ամուսնանուլ, վասն զի առանց մկրութեան է։ Բայց օրիորդը կատղած կը գոչէ։ « Թող յառաջ ըսէին՝ կը մկրուեէի։ Պատարագի ալ կ'երթամ եթէ հարկը պահանջէ։ ի՞նչ վկաս ունի »։

Սնդին ֆաւրէօյլ որ տակաւին չէ համարձակած այս ընտանիքի հետ ամէն յարարերութիւն կտրել, կը խուսափէ երբ Ատրիէն կը յիշեցնէ ըրած յայտարարութիւններն եւ օրէնքէն կը ստիպէ զանիկայ ամուսնութեամբ պատույն վկասը ծածկել։

Երկու հոգի ալ տակաւին հաւատարիմ մնացած են Նոկարէին՝ մազան վարժուհին եւ իւր մտերիմը Մէնար։ Սա՛ ճանապարհորդութենէ մը գառնալով իրեն այցելութեամ կու գայ եւ կը սպասմէ թէ Լուրտէն անցած միջոցին՝ ուխտաւորներն իւր հետաքրքրութիւնն ու զարմանքը շարժած էին։ Երբ այն հրաշալի ջրէն խմողներուն վրայ յարգանօք

(1) Տես Պատկեր եւել 394։

կը խօսի , վարժուհին ծաղր կ'ընէ , տիկինը Մէնարին հաւան կը գտնուի , իսկ Նոկարէ զարմանք կը յայտնէ թէ ո՛րչափ փոխուած եւ մտապաշտական գաղտնարները թողած է : Իսկ Մէնար կը յարէ թէ նաեւ Նոկարէ ստոյդ նիւթապաշտ մը չէ , եւ իւր անձին համար կը կարծէ թէ օր մը իրեւ քրիստոնեայ պիտի մեռնի : Վասնզի իրրեւ Վոլթերեան թէեւ ոչինչ կը հաւատար , բայց բանի մը հաւատալու հարկը միշտ կը զգար : Դարձեալ կը խոստովանի թէ Քրիստոնէութիւնը սրտաշարժ եւ գեղեցիկ կրօնն է : Աս լսելով զայրոյթ կը զգայ վարժուհին եւ վաս ուրացութիւն մը կը համարի բոլոր կենաց մէջ գտանած գաղտնափարները մասնել : Իսկ տիկին Նոկարէ կը պատասխանէ՝ թէ աչուըները լուսոյ եւ ճշմարտութեան բանալ ուրացութիւն բնաւ չէ , եւ թէ մարդ իրաւոնք ունի գաղափարները թողուլ երբ անոնց ստութիւնն ըմբռնէ : Վարժուհին այս նկատմամբ բժշկին կարծիքը կը հարցընէ եւ նա այսպէս կը պատասխանէ . « Շատ խոր են խզձի իրերն եւ զայն յարգելու է միշտ : Ճշմարտութիւնը գտնել գժուարին է , ուստի եւ ներսղամիտ ըլլալու է անոնց , որոնք զայն անկեղծութեամբ կը վնասուեն : » Ասոր Վան ֆօզոն աւելի կը խռովի՝ հիւանդին մտաց փոփախութիւներն ի մէջ բերելով գէմ կը գտաւնայ եւ իրրեւ հաւատարիմ աշակերտուհի պարտականութիւն կը համարի իւր ուսուցչին գաղափարաց վրայ հոկել : Իսկ Տիկին Նոկարէ կը յիշեցնէ իրեն թէ պարտական է հանդիսաւ թողուլ զանիկայ եւ կը յարէ . « Ես ամուսնոյս խզձի ազատութեան երրեք գէմ չեմ կեցած , իսկ դուք կ'ուզէք զայն բոնարարել : Ստոյդ է մեծապէս կը փափաքիմ զանիկայ իմ հաւատագիս բերել եւ ձեր մոլորութիւնն կորզել , սակայն կ'երդնում որ աս վախճանիս հասնելու համար միայն օրինակաւ քարոզած եմ : Ցուցած եմ անոր՝ թէ ի՛նչ է եւ ի՛նչ կ'արծէ քրիստոնեայ կին մը , ի՛նչպէս կը համբերէ ճախորդութեանց . ո՛րչափ անձնուրաց անձնանուեիր է : Ահա այս ըրի ես , օ՛րիորդ , եւ այս է բոլոր ըրածս . թող համեմտուէ ինք եւ գատէ : » Վարժուհին կը զայրանայ եւ կը յայտնէ թէ պաշտօնը թողած է :

Զորբորդ արարուածին մէջ կը տեսնենք որ բժշկին հիւանդութիւնը հանդ սրտափառյլ կը յառաջանայ , իսկ ինո՞ն

արիութիւնն ու յարատեւութիւնը չի լքանիր։ Իւր ամուս-  
նոյն հին գինի եւ քաղցրաւենի մասակարարելու համար  
սկսած է աշխատիլ եւ չահիլ։ Սիրտաժէտ այրն աս տեսնե-  
լով զարմանք կը զգայ, մասնաւանդ թէ կը դիտէ որ ամէն  
բան կրօնի կը տանի նա։ «Կարծեմ թէ, կ'ըսէ, օր մըն ալ  
պիտի ըսես թէ կրօնն է քեզի այդչափ անձնազոհութիւն,  
եւ զիս խնամարկելու այդչոփի խրտիսոյս տուողը։» «Տա-  
րակոյս չկայ, կը կրկնէ կրնն, ոչը միտյն բաւական չէ։  
գիտես, սիրելիս, մենք ա՛յլ եւս երիտասարք չենք։ Եթէ  
պարտականութիւն մր կրտարելու գաղափարը միշտ աչքիս  
առջեւ չգտնուեր, թերեւս այնչափ խնամքով չպիտի հո-  
գայի գըեզ։ Անոր համար եթէ գոհ ես հոգացողութենէս,  
ոչ ինձ՝ այլ կրօնիս չնորհակալ եղիր։» «Սրդարեւ զիս այս-  
օր աստշաբարութեան բերելու միտք ունիս», կը գոչէ  
այրն։ «Ոչ, կը յարէ կինն, այդ եւ ոչ մաածեր եմ» եւ  
նոյն միջոցին կը յայանէ թէ եւ ոչ համարձակեր էր հրա-  
ւիրելու ժողովրդապետին օգնական քահանան, թէ եւ սա՝  
խօսակցութիւնը շատ հետաքրքրական անձ մըն էր որ գի-  
տութեան մէջ իւր մտաց ու սրան խնդրած հաճութիւնը  
գտնելին ետեւ՝ քահանայական կարդն ընդունած էր։ Սա-  
կայն, կը յարէ կինն, թերեւս կրօնականի մը կապան ջղերդ  
գրգռեն։ «Ոչ, կը սպատասխանէ հիւանդն, մի՛ վախնար.  
թերեւս ես խալ այս օրերս խնդրեմ որ աղաչես քահանա-  
յին որ զիս տեսնելու գայ, որպէս զի, ինչպէս յայտնի է,  
առարտաբանութեան՝ վրայ խօսակցինք։ այն իմ սիրական  
նիւթս է։»

Բայց ի՞նչ եղան բժշկին զաւկըներն։ Ասրիէն միշտ ա-  
ւելի սոսամբակ է իւր մօրուին դէմ, խալ Մօրիս գործ մը  
դատած է տպրուստն հայթոյթելու համար։ Եղբայր ու քոյր  
իրարու վիճակին վրայ լուսուսակի կը տրանջեն։ կ'անիծեն  
իրենց հօրն հիւանդութիւնն, եւ սակաւիկ մի՛ իրենց հայրն  
խալ պիտի անիծէին։ Եղբայրը կը կարծէ թէ լաւ է հայրը  
մեռնի քան թէ այսպէս խեղճ տպրի։ Բուն անոր վրայ կը  
ցաւի որ հօրմէն դոյզն ինչ ժառանգութիւն պիտի մնայ,  
վասնդի հայրը խնայազութեամբ չէ ապրած։ Քոյրն այս  
թշուառութեան գլխաւոր պատճառն եղրօրն անառակու-  
թիւնը կը դնէ, եղբայրն ալ քրոջը պահապատճիւնը։ Որ-  
դին հօրը դէմ կը սկսի գանգատիլ որ զինք տղայութեան

առեն քրիստոնէապէս կրթել չէ տուած։ Հայրն այս տրտունջները կը լսէ շատ կը դժկամակի, իրենց ապերախտութիւնը կը յանդիմանէ, բայց կը ներէ որովհետեւ զաւկըներն են եւ երկուքն ալ կը համբուրէ։ Որդին արտասուօք կը մեկնի։ Նոյն միջոցին վարժուհին ներս կը մտնէ եւ կ'իմացնէ որ մեկնելուն պատճառը բժշկին մտաց մէջ մտած փոփոխութիւնն է։ Հիւանդը գանդատ կ'ընէ թէ իւր տղիկան լաւ կրթութիւն չէր տուած։ Վարժուհին կը պատասխանէ թէ ընդունած հրահանգին համեմատ վարուած էր օրիորդին «Աչ Աստուած, ոչ տէր ։ Ճանչցընելով։ Չ'ուրտնար բժիշկն աս ճշմարտութիւնը, սակայն կը յարէ թէ այն ժամանակ ինք կոյր էր եւ յիմար։ «Այն ատենէ վեր, կ'ըսէ, շատ բան պատահեցաւ։ կրեցի եւ այն տէրն զոր չէի ուղեր, ցաւերուս մէջ գտայ։ նա ինձ շատ դառն գտաւեր տուաւ։ Նախ խոնարհեցուց ամբարտուան միտքս եւ ցուցուց խելքիս կարծութիւնը։ Կրած վիշտս ըմբռնումներս փոխեց։ Երկրայեցայ ասլահով համարտած ստուգութեանց վրայ եւ սկսայ հաւասար ինչ որ կ'ուրանայի։ Քանի որ մահուան ցրտութիւնն անդամներուս վրայ կը տարածուի եւ զգայականութիւնը զիս կը թողըւ, Աստուծոյ ալօս գտղուփարը կը ծագի մտքիս մէջ։ Այս արշալոյն այնչափ աւելի միսիթաբուկոն է սրախ, որչափ աւելի կը մերձենամ գերեզմանի խաւարին։ Նայեցայ շուրջն, տեսայ որ հաւասարմագոյն եւ արիագոյն համարտածներս թողեր են զիս։ Վաշմէր մատնեց զիս անարժանութեամբ։ Ֆաւրէօյլ կը լքանէ զմեզ։ ահա երկու հզօրագոյն սպիր, օ'րիորդ։ Ապաստորներս զիս թողուցին, որդիս եւ աղջիկս չկրցան տառապանաց օրերու հանդուրժել։ ձախորդութիւնը զանոնք անջատեց ինձմէ։ զիս կ'ամբաստանեն, գրեթէ կ'ամփիծեն զիս։ Եթէ սորվեցնէի Աստուծոյ պատուիրաններն, իրենց հօրն հետ այսպէս չին վարուիր։» Ի՞նչ, Աստուծոյ պատուիրանները կը յիշեցնէք, կը գոչէ վարժուհին։ «Այո՛, օրիորդ կը կրկնէ նոկարէ։ Ահա պատուիրաններէն մէկն ըսեմ քեզգի։ Հայրդ մայրդ պատուէ որ երկայնակեաց ըլլաս։ Աս պէտք էի տղոցս սորվեցնել երբ դեռ ժամանակն էր։ այս բառերն իրենց շրթունքէն սրտերն իջած պիտի ըլլային եւ ես փոքր մի առաջ լսածս պիտի չլսէի։ Բայց կինս աչուըները կը մտշեցնէ որ ստակ շահի եւ ինձի համար հին գինի

գնէ : Կինս տառնութե ամիս է անկողին չէ մտեր , չէ քնացեր , եւ միտյն եկեղեցի երթալու համար թողեր է զիս , անկէ կը բերէ այս տաժանելի կենաց համբերելու զօրութիւնն : Ահա , օ'րիորդ , աս ի'մ աշուշներավս տեսայ : Կեանքս անցուցի կրօնի դէմ ոգորելով . բայց նա վրէժն առաւ ինձմէ՝ ցուցնելով ինձ թէ բարոյակէս ո'րչափ կը զօրացնէ բայ կրօնի ասպրոզներն եւ ի'նչչափ կը տկարացնէ զայն մերժողներն : Սախալուած է մարդ այս ասպացոյցին առջեւ . խոնտրհիլ եւ ես ալ կը խոնարհիմ . կրօնը կը նպաստէ աղէկ ապրելու եւ յուսով մեռնելու : » Վերջապէս կը յայտնէ հիւանդը վարժուհւոյն թէ մօտ օրերս պլափ մկրտուի եւ երբ աս հեգնութեամբ կը հարցնէ թէ երթա՛յ քահանայ մը բերէ : « Պէտք չկայ , կը կրմնէ բժիշկը , ահա հոս է : » Քահանան սեամբին վրայ կ'երեւայ եւ բժշկէն մեծարանօք կ'ընդունուի :

Ահա այս է « Աչ Ասպուած , ոչ տէր » թատերախաղն , սրով հեղինակն ժամանակիս վիճակին ճշգրիտ պատկերը կ'ընծայէ եւ դարուս անհաւատաներուն՝ թերեւս անձնական փորձով խրատեալ՝ կը քարագէ թէ միտյն կրօնը կրնայ մարդկային ընկերութիւնը կենդանի պահել : Դարձեալ կը հաստատէ թէ պարտականութեան գաղափարը միտյն կրօնի հետ կարող է պնդով կապուիլ , եւ թէ քրիստոնէական դաստիարակութիւնը բնանեաց խազալութեան եւ բարօրութեան լաւագոյն մշջոցն է : Հանդիսավոյր կը հանէ քրիստոնեայ կինը եւ զայն կը պաշտամանէ սովորական եղած զրալարաւթեանց դէմ . կը մոնէ մինչեւ վշտակրութեան գալոնիքը մեկնելու եւ անոր փրկարար ազդեցութիւնը կը ցուցընէ :

Հաւատացեալք ուրախութեամբ կը դիմեն այս յուսացուցիչ երեւոյթներն , որ գաղղիական մթնոլորտին մէջ երբեմն երբեմն կը շալոն : Այսպիսի մատենագրութիւնները մանաւանդ թարգմանելով պէտք էր ազգին ծանօթացնել . վասնգի մեր ալ կրօնական վիճակը շատ միտթարական չէ եւ թերահաւատութեան պատճուռաւ մեր ընտանեաց աէ բարոյական կացութիւնը գոնէ մայրաքալոքիս մէջ ցաւալի կերպարանք մ'առած է եւ կը սալառնայ ալեւտալի վախճան պոնաւ . եթէ մեր սուրբ կրօնը հոկող պահապան չդնենք :

## ԸՆԿԵՐԱԿԱՆ ՎԻՃԱԿ Ի ԳԵՐՄԱՆԻԱ



Հոկտեմբերի սկիզբն գերմանացի ընկերվարականաց ուսուց վերայ ծանրացող բացառական վարչութիւնն վերջացաւ : Ընկերվարականաց դէմ հաստատեալ օրէնք իրենց արդիւնքներէն դատեալ են . այս օրէնք ընկերվարութեան ծառալման ոչ միայն արգելք մի չեղաւ , այլ կարեմք առել թէ անոր ծառալման նպատակեց իսկ : Վիճակագրութիւնն անձրխութիւն եղանակաւ զայդ ապացուցանէ : 1877 ին ընկերութեանց ընկերվարական ընտրելիք 493,000 քուէ ժողովածէն : 1878 ին՝ այս թիւն 437,000 ի իջաւ , ոչ թէ օրինաց պատճառաւ , որք տակաւին հաստատեալ չէն : այլ ընկերվարականաց ոմանց եպերելի գործոց պատճառաւ : 1881 թուականին վերցիշեալ օրինաց արգիւնք զդալի եղան . եւ թէաէտ այս թուականին միայն 312,000 ընկերվարականք քուէ տուին , այլ այս արգիւնք շատ չտեւեց : Յաջորդ ընտրութիւններէ սկսելով , յառաջադիմութիւններ ըրաւ , եւ տակաւին շարտունակէ : 1884 ին 555,000 քուէ շահեցաւ . 1887 ին 763,000 քուէ ստացաւ : 1890 թուականին այս թիւն գրեթէ կրկնապատկեցաւ . ընկերվարականք 1,427,000 քուէ ժողովածէն . անոնց ընտրելիներէն 33 անձինք Բայցթակ մտին իրբեւ երեսփոխանք : Այս տարապայման աճումնն յառաջանայ՝ Գերմանիոյ զայն զսպելու նպատակաւ . 1878 ին ստհմանած օրինաց եւ հետզհետէ գործադրած տնտեսական բարեփոխութեանց հակառակի : Այսպէս 1883 ին գործառուրաց հիւանդութեան նկատմամբ Ապահովագրութեան օրէնք մը հաստատեցաւ . 1884 պատահարաց դէմ նոյնպէս ի շնորհս գործառորաց օրէնք մի եւս հրատարակեցաւ . 1889 գործառորաց անկարազութեան եւ հիւանդութեան նկատմամբ ուրիշ օրէնք մը սահմանեցաւ , որ 1891 ին գործադրելի պիտի ըլլայ : Գրեթէ ամեն տարի այլ մանրամասն պայմանք սահմանեցան օրէնդրական այս երեք մեծ գործերը լրացունելու , ուղղելու եւ անոնց գործադրութիւնը տարածելու համար : Վերջին վետրուար ամսոյն մէջ , Վիլհէլմ Բ . կայսեր հրովարտակիներն ընկերական բարեփոխմանց գործոյն մէջ նոր քայլ մի ցոյց տուին :

Բնկերվարականաց դէմ սահմանեալ օրինաց ջնջումն ,  
որ , ինչպէս ծանօթ է , Վիլհէլմ Կայսեր գործն է , հաչակաւոր  
հրովարտակաց հրատարակութեան հետ ի միաողին տեղի ու-  
նեցաւ : Բնկերհաջոտութեան դէմ ձեռնարկեալ մաքառումնն  
երկու կերպով պիտի շարունակուի . այսինքն բնկերական  
բարեփոխմամբ ք եւ հասարակաց օրէնքներով , որ թէպէտ  
սեղմեալ են :

Այդ օրինաց բարձման վերաց ցաւողք տռաւել հակա-  
կրօնական եւ վարդապետական ազատամուռթեան պաշտօ-  
նական լրագիրք , ի մասնաւորի Գոլոնիոյ լրագիրն (Gezette de  
Cologne) , իրաց նոր վիճակը մեծ անձկութեամբ դի-  
տեն : Այս վայրկենիս Բայցթակի տռաջորդեալ ձարտորա-  
կան բարեփոխմանց ծրագրոյն դէմ սասակապէս մարտչին ,  
ծրագիր որ վեհարուար ամսոյ հրովարտակաց խոստմանց մի  
մասն կատարէ : Պիզմարդ իշխանին հրաժարման լուրը ,  
ա-  
մենամեծ անսոարքերութեամբ ընդունելոյ յետոյ , սկսան  
արդ հասաւատել թէ , ծերունի ալաշտօնէին տնտեսական գա-  
ղափարներն բարի էին , եւ թէ այդ միջոցաց էքման համար  
փութով պիտի զղան : Այս պատճառաւ , տռաջին կարգի  
պաշտօնական լրագրաց մէջ՝ ի նստասա գաղափարաց Պիզմարդ  
իշխանին կարի նշանաւոր վերադարձ մի սկսուած է :

Ընկերվարականաց գալով , թուի թէ սոքա որոշոծ են  
իրենց գաղափարները տռաւել քան դառաւել տարտծել :

Միւնիսի մի լրագիրն . Նեօսքէն Նախոյիսրէն , այս կու-  
սակցութեան ընդդիմութեան նոր յասակագծին նկատմամբ  
նորերո մանրամասն տեղեկութիւններ տայր :

Ասոնց մէջ տռաջինն է ընկերվարական լրագրաց թիւը  
տռաւել եւս բազմոցունել , որ հարիւրէ տռաւել պիտի լի-  
նի , թիւ մի , որ ընկերվարականաց դէմ սահմանեալ օրի-  
նաց հրատարակութենին յասաջ նոյն կուսակցութեան հրա-  
տարակած լրագրաց թիւը անցանէ զանցանէ :

Եւ իրենց կուսակցաց եռանդը թուլնալ չթողլու հա-  
մար , ամեն տեղ ընկերվարական ընտրելիք պիտի տռաջար-  
կուին , ուր յաջողութեան յոյս մի երեւնայ , թէ՛ Գերմա-  
նիոյ այլ եւ այլ Տէրութեանց խորհրդարանաց , եւ թէ՛  
գաղաքաղեատական ընտրութեանց ժամանակ : Ահօգուտ չէ  
յիշել աստէն թէ քանի մի տարիներէ ի վեր ոչ սակաւ  
գաղաքաց , ի մասնաւորի Սաքսոնիոյ եւ Թուրինճիոյի , քա-

գաքապետական խորհրդոց մէջը ընկերվարական տնդամբք կան :

Նորերս Մակոէպուրիի քաղաքապետական խորհրդոց անդամ ընտրեցաւ ընկերվարական մի ։ այլ քաղաքաց մէջ եւս, զոր օրինակ, ի կայրցիկ, ընկերվարականք մեծ եռանդով ընտրութեանց գործոյն մէջ մաքսուեցան։ Շատ գժուար պիտի ըլլոյց այս կուսակցութեան իւր ընտրելիները ընտրել տալ Բրուոխոյ Երեսովանական ժողովոյն համար։ Սորին հակասակն Սաքսոնիոյ թագաւորութեան Երեսովանական ժողովոյ ութուն անդամոց ութն՝ ընկերվարականք են :

Ի Պավիէրա քիչ մեաց զի սոքա երկրորդ ժողովոյ մէջ մանէին։ Շփարձալուրի-Ռիւտոլֆութատ իշխանութեան անցեալ սեսլուեմրերի 1 ին տեղի ունեցած ընտրութեանց ժամանակ՝ ընկերվարական կուսակցութիւնն ընտրական առաներորդ շրջանին մէջ մեծ յաղթութիւնն մի տարաւ։ ընկերվարական ընտրելին 412 քուէ ստացաւ, մինչ հակառակորդը հազիր 159 և 109 քուէ ունեցան։ Բաց աստի, կուսակցութեան սպարագլուխք պիտի ջանան գործաթափի ընկերութեանց առաւել մեծ ընդարձակութիւն տալ, որք իւրեանց մէջ տեսակ մի դաշնագրավ (cartel) միացեալ են, այնպէս զի գործուորաց ընդհանուր դաշնաւորութիւնն մի կազմեն։

Գերմանացի եւ օտար ընկերվարականոց մէջ յարարերութիւնքն առաւել եւս սերտիւ պիտի սկահուին, քան զոր մինչեւ ցայժմ։ Եւ ուր այս յարաբերութիւնք առակաւին հաստատեալ չեն (ի մէջ այլոց Անդվիոյ, Տանիմարգայի, Պէլճիգայի եւ Հոլանտայի գործաւորաց հետ), առ այս կարեւոր միջոցաց պիտի ձեւնարկուի։

Տարակոյս չկայ թէ, գերմանացի ընկերվարականք բազմութեամբ, մասնակից պիտի լինին մօտաւոր համագոյն ժողովոյ, ուր գործաւորաց օրն ութ ժամ աշխատելու խընդերն պիտի քննուի։

Ուստի յայտ է թէ երկու կողմանէ եւս մեծ ուժով պիտի մաքառուի։ Սառուգիւ չեմք կարծեր թէ գերմանական ընկերվարութեան վերջնական յաղթանակն վերահսարակութիւն, սակայն ընկերվարական ուամկապետութեան յառաջադիմութիւններն գերմանական նորահաստատ կայսերութեան բարեաստութեան նկատմամբ մեծապէս առաջնապետուցիչ նշաններ կ'երեւին։ Սնոր արդի վարչաց կարի

կարեւոր է չմոռանալ թէ, այս ահռելի թշնամոյն դիմագրելու համար, որովհետեւ նիւթական ձնչմտն կիրառութիւն անօգուտ է, ամեն բարսյական ոյժերը ի գործ դնել պէտք է. եւ այս ոյժերու առաջինն, եւ ամենէն զօրաւորն, կաթուղիկէ կրօնն է: Ուստի Գերմանիոյ մէջ ընկերվարութեան դէմ մկեալ պատերազմն, - իբրեւ յառաջընթաց պայման եւ յաջողութեան առհաւատչեայ, պարտի ունենալ քրիստոնէական եւ կրօնական ազգեցութեանց չնորհեալ լիուլի ազմուութիւնը, կաթողիկէ գործունէութեան կատարեալ եւ արգասաւոր ծաւալումը իւր ամեն ձեւոց ներքեւ եւ յամենայնի:

Ն. Մ. Վ. ԱՃԵՄԵԱՆ

### ՆԱԽՆԻ ԴՐՈՌԱԿԱՆ ԿԵԱՆՔՆ



Աստի քանի մի տարի յառաջ Մայրաքաղաքիս լրագիրներէ մի քանին Պարգևեաբաշխութեանց հանդէսներուն երկայնութեանց մասին գանգատէին, եւ ասէին թէ, ասոնք ոչ թէ հաճոյք, այլ տաղառուկ միայն սլատճառէին հանդիսականաց, որք սախթեալ էին ամառուան տօթագին եղանակին երեք կամչնուս ժամ այդ անտանելի սլատիժը կրել: Եւ յայսմ մասին գրող լրագրաց մէջ կային նաեւ գաղղիական լեզուաւ հրատարակեալք, Բարիզու Լը Մոն (Le Monde) լրագիրն՝ աստի առիթ առնլով՝ ինքն եւս գանգատէր թէ Փաղպայ Մրցանակաբաշխութեանց հանդէսքն եւս նոյն թերութիւնը ունէին, եւ թէ այս գեղջումն յԱրեւելից սպրդած էր յԱրեւմուտս՝ ի ձեռն Յիսուսեան Հարց:

Սոյնտիսի հանդիսից առթիւ խօսուած ճառերուն գալով, չեմ կարծեր թէ ընդհանրապէս նոյներն կարենան սոյն հանդեսներէն աւելի երկար կեանք ունենալ, (եւ որք երբեմն, բայց ոչ միշտ), նոյն հանդիսից գեղեցկագոյն զարդերէն մին են: Այս ճառերն չեն կրնար այլ հրապարակութիւն եւ այլ գրական տեսողութիւնն սպասել եւ յուսուլ, եթէ ոչ, առ առաւելն, դպրոցական մրցմանց մէջ յաղթող հանդիսացողներուն բաշխուած սպակաց հրապարակութիւնը եւ տեսողութիւնը: Սակայն այս կանոնն եւս իւր զարտու-

զութիւնները ունի, եւ ասոնց մէջ արժան եւ օրինաւոր դատեմք Բարիզու Վայրիար (Vaugirard) վարժարանին Մըրցանակարաշխութեան տոթիւ Յիսուսեան Հայր Վ. Տըլարորի Խօսած ճառին առանձին հրատարակութիւնը, (Librairie Retaux-Bray, бroc. in 8). Այս ճառիս նիւթին, կարի իսկ յարմար պարագային, էր «վարժարանական պարգել եւ վարձարուրինել»: — ոչ անօդուտ համարիմք, մանաւանդ ակն ունիմք թէ «Պատկեր» Հանդիսիս աղնիւ բնթերցողաց հաճոյական ըլլայ, եթէ ոյն ճառին մի քանի հասուածները քաղելով աստ գնեմք:

Վերոյիշեան Յիսուսեան Հայրն այս ճառիս մէջ յաջողած է ձանձրացուցիչ նիւթերէ խուսափել, որ հասարակուրէն այսպիսի ճառափառութեանց ժայռն է: Այս թերութենէ ինքն զերծ մնացած է, եւ մեծ հանձարով, կորովով եւ հմտութեամբ պարզած է երկու ընտիր եւ յարմար բնաբաններ: Ասոնցմէ առողջինն բարոյական եւ փիլիսոփայական էր. Հայր Տըլարօրթ զօրաւոր փաստերով հաստատէ թէ երիասասարդութեան դաստիարակութեան մէջ՝ մրցումն եւ վարձատրութիւնք օրինաւոր են, զոր մեր օրերով անգէտք սմանք մերժեն:

Իսկ երկրորդն սլատմական էր. Հայր Տըլարօրթ գեղեցկապէս նկարագրէ մրցանակարաշխութեանց հանդէսները, որք երկեմն տեղի ունին վարժարանաց մէջ: Այս նըկարագրութիւնք բարուց եւ սովորութեանց սրատմութեան մէջ իրական կարեւորութիւն մի ունին: Ահաւասիկ վեշտասաներորդ դարուն մէջ հրապարակաւ եւ հանդիսիւ կոտարուած Պարդեւաբաշխութիւն (կամ ըստ այլոց Մրցանակարաշխութիւն) մի, առաջինն, ըստ Հօր Տըլարօրթի, որ իւր մատենագիրները կամ հեղինակները ի մէջ ածէ:

«Առաջին Պարդեւաբաշխութիւնն, որ մի ուսումնական տարւոյ վերջն կատարուեցաւ, յիշելով հրապարակաւ յաղթուկաց անունները, ի ներկայութեան ընտիր, բարձրաստիճան եւ բազմաթիւ անձանց, որք անդք դիմուծ էին ծափահարելու համար, թատերական ներկայացուցմամբք, պատկելոց մատեաններ ընծոյելով, այս՝ իւր հանդիսական անուան արժանի Պարդեւաբաշխութիւնն 1564ին, Տըլիսէնդեան մեծ ժողովոց փակուելին քանի մի ամիս յետոյ եղաւ: Ներեցէք ինձ որովէս զի ձեր հետ նոյն թուականին դառնամ, թուա-

կան որ արդէն 325 տարուան է, եւ զծեղ մտքով ոյս նոտիսափալ Պարգեւաբաշխութեան հանդիսառես ընեմ, որ ի Հռովմ կտառքեցաւ Հոկտեմբեր ամսոյ կիւրակէ օր մի :— Այս գրական հանդէսը թէլադրովն էր Հայր Յակով Լաինէզ, Յիսուսեան ընկերութեան երկրարդ ընդհանուր մեծաւորն, Տրխունդեան ժազովոյ մէջ Քահանայապետին Սատուածաբանն եւ Նորա ներկայացուցիչն ի Գաղղիա՝ Բուտսսիի բանակցութեան մէջ : Սոյն այս Հայրն Լաինէզ, երեսուն տարի յառաջ՝ Լոյօլա Խդնատիս եւ Բասիլէր Փրանկիսկաս հարց հետ մէկունդ Գաղպինյ Սորաբոն Համալսարանի դատինիները ընդունած էր, այսինքն իւր վարդ ապետական աստիճանը յարուեսս՝ Բարիզու ամենավայրաւոր կոճոտէն : (de maître ès arts près la très-illustre Faculté de Paris).

Այս առաջին Պարգեւաբաշխութեան առթիւ աշակերտաց բաշխուած գրքերն հին մասենագրութեան առաջին կարգի երկասիրութիւնք էին (Փլուխք Գործոց Chefs-d'œuvre)։ Վասակազմ մասեանք, զըրս Ֆարնէզէ ծիրանաւորին առատաձեւնութիւնն իշխանաբար ընծայած էր։ Սշակերպ նախ թատերական հանդէս մէ ներկայացուցին, որոյ բարտյական եղբակացութիւնն էր այս։ «Ռւումունք չ'ունին այլ վերջնական նպատակ, եթէ ոչ Ասունածոյ վասոքը, եւ հայրենեաց ծառայութիւնը»։ Սշակերտ մի պատկերց անունները հրապարակու կարգաց։ Ամեն անդամ, երբ անուն մի արտասանուել, երիտասարդ պատկետն յառաջին, թատերաբեմին վերայ ելանէր, եւ անդ իւր աշակերտակիցներէ երկուք ընդունէին զնա։ ուստինն մասուցաններ նման իւր յատուկ պարզեւը, եւ կարգայր ի պատիւ նորա, լատին լեզուաւ, գեղեցիկ ոտանաւոր մի երկկարգեան, որով գրուատէր այն յաղթ անակը, որում ինքն արժանի եղած էր։ Իսկ երկրորդ աշակերտակիցն, հին յաղթանակաց հանդիսից մէջ սովորեալ ազդ արար ստրկի գերբ կատարելով նոյն հետայն յարէր ա՛յլ երկկարգեան ստանաւոր մի, որ էր այսպէս։ «Պատկերալդ, յիշեա, զի գու չես ա՛յլ ինչ, եթէ ոչ մահկանացու մի»։

Այս նորահնոր հանդէսն հանդիսականաց եռանդը գրգռեց, որոց մէջ կային, յաւաջին կարգի, բազմութիւ բարձրասարֆան անձինք եւ եկեղեցական բարձր պաշտօնաւորք :

Ահաւասիկ այժմ Եօթներորդ Դարու մէջ կատարուած պարգեւաբաշխութիւն մի , ի Բարիդ , Գլէրմօնի ա'յլ հաջակաւոր վարդարանի մէջ , որ Հուղովիկոս Զորեքտասաներորդի ժամանակ ; այն մեծ թագաւորին անուամբ յսրջորջուեցաւ :

Յիսուսեանց «Լուղովիկոս-Մեծն» անուանեալ վարժարմնին Պարգեւաբաշխութիւնն Մայրաքազաքին եւ Պալատան ամենէն բարձր եւ ականաւոր անձինքները , որպէս նաև Եպիսկոպոսները եւ ամեն կարդի կրօնաւորները ժողովէր . յսրաց երբեմն երկու հարիւր անձինք գային , առէ լրագրապետն Փան Լորէ : «Յակովիեանք եւ Օդոսափնտուանք , Կարմէլյանք , Փրանկիսկեանք , Կեղեսափնտեանք : » (1) Բայց ի սոցանէ ներկոյ լինէին նուև 3000 աշակերտաց ծնողքն :

1663 թուականին նոյն վարժարանին պարգեւաբաշխութեան հանդիսին 6000է առաւել անձինք ներկայ էին : 1655 թուականին , առէ նոյն ժան Լորէ , պարգեւաբաշխութենէ յաւաչ կատարուած թատերական ներկայացուցման ներկայ էին «Առաւել քանի զեօթն հազար եւ երեսուն ականքք : » (2) Աւելորդ է առել թէ , կատարուած թատերական խաղն լատին լեզուուա էր , եւ զոր ունկնդիրք , նաեւ կանայք , կարի իսկ քաջ իմանային :

Բայց այն , զոր լուագոյն եւս իմացան , էր այլարանական պարն , զոր կատարեցին աշակերտք արարուածոց գորդարման միջոցին , յորս , առեմք անցալաբար , ներկայից զորվացուցիչ բնակելիքներ , նու մանաւանդ հաց , դինի եւ անուշեղէնք մատուցուէին , որպէս ի վեր անդր յիշեալ սրտուիչն առէ :

«Անուշահամ խմորեղէնք ,  
կտուեակք , լեզուք եւ խողենի ասլիտուեալ ,  
Ազատնք , պտուեգք ու անուշեղէնք : » (3)

«Նոյն օրն , յորում սրահն առատութեան երկրին փոխուած էր , Հուղովիկոս ԺԴ . երխոտասարդ թագաւորն եւ

(1) «Tant Jacobins qu'Augustins,  
Carmes, Cordeliers, Célestins.»

(2) «Plus de sept mille trente oreilles.»

(3) «Des pâtés fort bons,  
Des poulets, langues et jambons,  
Sâlades, fruits et confitures.»

թագաւորամայրն եկած էին» ի վարժարան անդը Յիսուս-  
եանց բազմամբոխ հետեւորդով, ի տեսանել ի չքեղ բեմի  
զնորահնար մի քերթուած, զոր բազմաթիւ երիտասարդք  
փիլիսոփայութեան դասու, զգեցեալ չքեղ հանդերձս ներ-  
կայացուցին ի լատին լեզու։» (1)

Ինքն թագաւորն այս վարժարանին համար սահմանած  
էր «Տարին 400 ոսկի, Բարիզ քաղլաքին ընդհանուր հա-  
սոյթէն, պարգեւաց բաշխման համար։» — Այլ ժամանա-  
կակից մի եւս լսեմք «Թատերական ներկայացուցման վերջն»,  
բաշխին պարգեւք այն աշակերտաց, որք անոնց արժանի  
եղած են, առանց ամենեւին ակնածելու նոցա աստիճանէ  
կամ հանգամանքներէ, որ մեծ եւանդ պատճառէ այս երի-  
տասարդութեան, որ իւր ամեն ճիգը թափէ յաղթող հան-  
դիսանալու այնչափ մարդկան աշաց առջեւ, եւ սոսանալու  
այն պարգեւները, որոց գինը նոյն ինքն թագաւորն վճարէ։»  
— «Այս ամենն՝ հին սովորութեան մնացորդն է. բայց ինձ  
թուի թէ, հին վարչութիւնն նաեւ յայսմ իւր բարին ունի,  
եւ քաջ իմանամ բարիզու հանձարեղ երիտասարդութեան  
այս ճիգերը, այս եռանդը ստանալու համար այն պակները,  
զորո առատաձեւնէր նոցա թագաւորի մի ձեռքն, եւ այն  
պիսի թագաւորի, որպէս էր Լուգովիկոս ԺԴ։»

Ն. Մ. Վ. ԱԶԷՄԵԱՆ

(1) «Avec grandes suites  
Au collège des Jésuites  
Pour, sur un théâtre for beau,  
Voir un poème tout nouveau,  
Que plusieurs jeunes philosophes  
Vêtus de brillantes étoffes  
Représentèrent en latin.»

# ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

## ԱՌՋԵՌՆ ԲԱՌԱԳԻՐ Ք

ՀԱՅԵՐԵՆ ԼԱՑԻՆԵՐԵՆ

Ի ՊԵՏՍ ԴՊՐՈՑԱՑ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

S. ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

Ուսուցիչ Հայերեն լեզուի յնորանեան Դպրոցի եւ  
ի Հռովմէական Կողերանցի

Ի ՀՅՈՒՎՄ ի բազմազեզուեան Տպարանի Ս. Ժողովոյ Տառածման Հաւատոյ

Այս դասագիրքը՝ ինչպէս իւր տիտղոսէն կ'երեւի՝ առանձինն յօրինեալ է եկեղեցական դպրոցոց համար, յոր մինչեւ ցարդ կը պակսէր այսպիսի օգտագութեան մատեն մը Ամեն. Գերեզ. Հոգեւոր Տէր սոյն երկասիրութիւնը բարեհանած է դրուատելու հետեւալ խօսիւով. «Ե Բառագիրադ ո՛չ միայն հօմարեցիմ հայերեն լեզուին բնիշիր բառ ից եւ ասացուածոց ճնիութիւն՝ բաղեալ ի մատենա բաց ուկենին դարու մերոյ, այլ եւ ուրիշ բազմարիւ անուան միջին դարու նեղինակներեն զործածուած իրենց յատուկ հօմարեցիւթիւնը», — Խակ Արհի. Գեր. Յովսէփ Վ. Ֆեռանեան, Եպիսկոպոս Տիգրանակերտի, այսպէս կը գրէ իւր համական մէջ. «Այդպիսի Բառարան այդքան նոխութեամբ բառից եւ ասացուածոց չէ ցարդ ի լոյս ընծայեալ» եւ կ'աւելցնէ, թէ «Աեծ ասար ընծայէտ առակերտաց, ուր զատին բարբառ ու սանիցին». Այս կրկին մեծարյ համակներն իրենց ամբողջութեամբ դրուած են ի գլուխ լիւեալ բառագրոց. ուր եւս կայ փոքրիկ Քերականութիւն մը հայերեն լեզուի, հանդերձ համադրական տախտակօֆ կանոնաւոր եւ անկանոն բայից, եւ համառօք երականական ծանօթութիւնն.

Վերոյիշեալ Գրքին գինն է 15 Ֆրանկ, եւ կը վաճառուի Ս. Ժողովոյ Տառածման Հաւատոյ բազմալեզուեան գրասունք:

Պատկեր տասնեւհինգ օր մի անգամ կը հրատարակուի :  
Բաժանորդագրութեան տարեկան զինն է Կ. Պոլոյ հա-  
մար 40 դահնեկան , իսկ զաւառաց եւ օսար Երկիրներու հա-  
մար 50 դահնեկան , բրատարի ծախքը ի միասին հաշուելով :

Իրավանչիւր թիւ 2 դահնեկան է :

Պատկերի խմբագրատունն է ի Բերա , Եկեղի փողոց ,  
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ բերքին  
վերաբերեալ ալլ ամենայն խնդրոց համար :